



Ա Ջ Գ Ա Յ Ի Ն .

ԵԿԵՂԵՑԻ ԿԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Մ Ա Յ Ր Ա Թ Ո Ռ .

Ս. Մ Ի Ի Ռ Ո Ն Ի Օ Ր Հ Ն Ո Ի Թ Ի Ի Ն Ը .

Ամսոյս 6-ին առաւ օտեան ժամերգութիւնից յետոյ Մայր Տաճարիս Աւագ Սեղանի վերայ դրուեցաւ ս. Միւռնոնի նոր կաթնայն որ, ինչպէս յայտնի է, նուիրել է Նոր-Նախիջեանցի բարեպաշտ Գասպար Ազայ Կարապետօղլեանը, և այդ օրուանից ամենայն օր ս. Միւռնոնի օրհնութեան համար սահմանուած պաշտամունք է կատարուում:

Այս հնաւանդ մի սովորութիւն է, որից իմացուում է, որ քառասներորդ օրը Տեառն յաջողութեամբ պէտք է կատարուի ս. Միւռնոնի օրհնութեան հանդէսը, որ ըստ բարեհաճ անօրհնութեան Ազգիս Սիրեցեալ Հայրիկի և Սրբազնասուրբ Հայրապետի նշանակուած է առաջիկոյ սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տօնին:

Արարատի ընթերցողները կը յիշեն անշուշտ, որ դեռ անցեալ տարի մայիսին հրատարակուեցաւ թէ սեպտեմբերի 29-ին լինելու է այդ մեծաշուք հանդէսը. սակայն շատ յարգելի հանդամանքներ հարկադրեցին Նորին Ս. Օծութեանը յետաձգել այդ նուիրական Եկեղեցական և Ազգային մեծ հանդէսը և ինչպէս հրատարակուեցաւ Արարատի անցեալ տարուայ օգոստոսի համարում յոյս յայտնուեցաւ, թէ՛ լմտ ապագայում աւելի յարմար ժամանակ, երբ Մայր Տաճարի ներքին նորոգութիւնը աւարտած և բազմաթիւ բարեպաշտ ուխտաւորաց ընդունելութեան համար ձեռնարկուած պատրաստութիւնները վեր-

ջացած կը լինին, ազգայինք կարժանանան այդ շնորհարաշխութեան հանդիսին:

Թէև Նորին Սրբութեան շնորհիւ Մայր Տաճարի ներքին վերանորոգութիւնը որոշեալ չափով գէթ այնքան վերջացած է, որ արդէլք չի կարող լինել հանդիսակատարութեան համար, բայց բազմաթիւ ուխտաւորներ ընդունելու համար ձեռնարկուած շինութիւնները դեռ աւարտած չեն, որ հնարաւոր լինի զօհութիւն պատճառել ամեն կողմից գէպի Մայր Աթոռս զիմոզ ուխտաւորաց, որոնք անշուշտ պէտք է ցանկանային վեհափառ Հայրիկի անդրանիկ ս. Միւռնոնի օրհնութեանը ներկայ լինելը:

Գուցէ ասեն, թէ կարելի էր ս. Միւռնոնի օրհնութիւնը յետաձգել գարնաւալ, բայց ծածուկ չէ ոչօքից, որ ս. Միւռնոնը ահա երկու երեք տարի է, որ ամենամեծ խնայողութեամբ էր գործ զբուում. իսկ այսօր սպասուել է իսպառ: Այս պատճառով ոչ մի հնարաւորութիւն չըկար այլ ևս յետաձգելու մասին մտածելու:

Վերջին ս. Միւռնոնի օրհնութիւնը կատարուել է 1890 թուի սեպտեմբերի 30-ին. սերնն եօթն տարի է անցել արդէն և շատ բնական է, որ ս. Միւռնոնը սպասուած լինի ծշմարիտ է, ի հնումն եօթն տարին մի անգամ էր օրհնուում ս. Միւռնոնը, սակայն վերջին ժամանակներս զրեթէ սովորական է գարնել չորս տարին մի անգամ կատարել այդ հանդէսը. օրինակ՝ 1882-ին, 1886-ին և 1890-ին:

Յոյս ունինք, որ 1902 թուին, Հայոց Ազգի քրիստոնէութիւն ընդունելու ընդ ձեռն ս. Գրիգոր երկրորդ Լուսաւորչին մերոյ և ս. Էջմիածնի հիմնարկութեան 1600 ամեակին Աստուած կը յաջողէ վեհափառ Հայրապետիս երկրորդ անգամ օրհնելու ս. Միւռնոնը և այն ժամանակ Մայր Աթոռս պատրաստ կը լինի ընդունելու և սիրաշահելու շատ հազարաւոր ուխտաւորներ, որոնք ըստ ամենայնի միթաւրուած կըմնան, տեսնելով ս. Էջմիածինը վերանորոգուած այնպէս, ինչպէս որ նախադժել է Հոգեւոր Տէրը:

Մագլմենք երկար և քաջաոգջ կեանք մեր Սիրեցեալ Հայրիկին և ազօթենք առ Աստուած, որ արժանացնէ Նորին Ս. Օծութեան

նր հասնելու այդ փափագելի օրուան և կատարելու մի արժանավայել հանդէս Հայոց ազգի հոգեւոր լուսաւորութեան 1600 ամեակին: Բոլորանուէր սրաիւ զիմենք առ Միաձին Ռոզին Աստուծոյ, որ իջաւ այս սրբավայրը հիմնարկեց Մայր Եկեղեցին և հաստատեց Հայրապետական ս. Աթոռը, և աղօթենք, որ լրումն տայ մեր ըզձին:

Ամսոյս կէսին զուամարում է Ս. Պետերբուրգում Երկրարանների մի համաժողով, որին մասնակցելու են բոլոր զիտնական աշխարհի երկրարանները: Համաժողովը խումբ խումբ բաժանուելով ուսումնական ծանապարհորդութիւններ է անելու Ռուսաստանի զանազան կողմերը: Մի խումբ, 50 հոգուց բաղկացած, պէտք է գայ դէպի Արարատ և կայցելէ ս. Էջմիածին: Պետերբուրգի կարգադրիչ մասնաժողովը խնդրել է Ազգիս Վեհափառ Հայրապետի աջակցութիւնը: Եւրին Ս. Օծութիւնը օրհնելով համաժողովի դործը, բարեհաճեցաւ իւր Դիւանի միջոցով յայտնել մասնաժողովին, որ զիտնական հիւրերը սիրով կընդունուին ս. Էջմիածնում և նոցա ցոյց կը տրուի խնդրեալ աջակցութիւնը:

Սորա համար Եւրին Սրբութիւնը կարգեց մի հիւրընկալ յանձնաժողով ընդ նախագահութեամբ Դեր. Տ. Սուքիաս Արքեպիսկոպոսի և անդամակցութեամբ Տ. Ղեկոնդ և Տ. Աշոտ վարդապետաց, որոնք կարևոր պատրաստութիւններ են աեսնում արժանավայել կերպով ընդունելու զիտնական աշխարհի ներկայացուցիչներին:

Եւր—Վիրապի վանահայր Տ. Պօղոս վարդապետը քանիցս զիմելով առ Վեհափառ Հայրապետն Ազգիս թախանձանօք խնդրել էր իւր Տերութեան և անձնական տկարութեան պատճառով ազատել իւրեան վանահայրութեան պաշտօնից, թողնելով մնալ նոյն վանքում իրբև միարան: Եւրին Ս. Օծութիւնը զիջանելով բազմամեայ աշխատուոր վարդապետի խնդրանաց և ցանկանալով այդ նշանաւոր վանքը իւր համբաւին համաձայն բարեկարգ վիճակի հասած տեսնել, բարեհաճեցաւ կարգել Տ. Հմա-

յեակ վարդապետ Տ. Սարգսեանին հաստատուն վանահայր Եւր—Վիրապ վանքի որպէս զի վանահայրերի ստեպ փոփոխութեամբ վանքի շահերը չմնասուեն: Մեղ կըմնայ յուսար, որ վանահայրը կարգարացնէ Եւրին Սրբութեան անկալութիւնները նորանից:

Ալէքսանդրապոլի փոխանորդ Տ. Եովհաննէս վարդապետ Երրակունին՝ տեղի ցրտագին օդից նեղուելով, խնդրել էր Ազգիս Վեհափառ Հայրապետից փոխադրել նորան Դորի նոյն պաշտօնով: Եւրին Ս. Օծութիւնը յարգելով նորա խնդիրը բարեհաճեցաւ Ս. Կոնդակով փոխադրել նորան Դորի:

Արցախու թեմի կառավարիչ Տ. Դարեգին վարդապետ Սաթունեանն իւր անձնական տրկարութեան պատճառով տարւոյս ապրիլի 1-ին հրաժարական էր տուել իւր պաշտօնից, ի հետևումն որոյ Եւրին Սրբութիւնը բարեհաճեցաւ ընդունել նորա հրաժարականը և յետս կոչեց նորան ս. Էջմիածին:

Տ Ա Ճ Կ Ա Հ Ա Յ Ք .

ՊՈՆՏՈՍԹԻՆՆ և ՍՅՐՄԵՆԻ. — Պանդխտութիւնը հին ցաւ է, մեր այն ցաւերից, որոնց վերաորչափ և խօսենք դեռ քիչ է, դեռ էլի բան կըլինի ասելու: Թէպէտե Կանդխտութիւնն հին է, բայց սոսկալի կոտորածները ահագին զարկ տուին և տաճկահայերն սարսափահար սկսեցին հազարներով դուրս թափել, փախչել իրենց երկրից: Պանդխտութեան պատճառով երկիրն աւելի երեսից ընկնում է և մնում է անմշակ, ուստի և արգիւնարերութիւնն ու առևտուրն ընկնում է, բնակչութիւնը սակաւանում է, աղքատութիւնն աւելանում: Երկրում մնում են անտէր որբեր, անտիրական այրի կանայք, իսկ պանդխտը յաճախ գրտում փչանում է, մասնաւանդ փառ շրջաններ ընկնելով մոռանում է տուն ու տեղ, կին ու զաւակ: Պանդխտութեան պատճառը թէ հնումը և թէ նորումն միևնոյնն է, երկրի մէջ տիրող անկարգութիւնը, սանձարձակութիւնը, աւաղակութիւնը, կաշառակերութիւնը, գոյքի և կեանքի անապահովութիւնը, Տաճկակայստանում այս բոլոր բարիքները լի ու լի են, ուստի և պանդխտութեան առաջն երբէք կարելի չպիտի լինի առնել, եթէ չվերսնան այդ սարսուռ ազդող շարիքները, այն շարիք-

ները որոնք շտապ անցամ ահարեկում են. Ի զուր տեղը Վասիստ իւր 193 թուի առաջնորդողով պատէ պատ է ընկնում և մեղադրում հայերից նոցա, որոնք իբրև թէ Բուլղարիա կամ մանաւանդ Ռուսմանիա ընկնելով երկրի թեթեւ բարքերից բռնուած, ազատուած, այլևս չեն ուզում վերադառնալ հայրենիք, և երեսի վերայ են թողնում իւրեանց ընտանիքը, Այս այսպէս չէ, հայն ի ընէ ընտանեւեր է, ի ծնէ իւր հոգն ու ջուրը սիրող է, Այլ կարգադացել է Առաքել Գաւրիթեցու Հայոց Շահարասի ժամանակ դէպի Պարսկաստան եղած գաղթի օրտառու չնկարագրերը, և Տարաշամի ս. նախավկայի Ստեփան վարդապետի «Ողբ Զուղայեցոցը» նա չէ կարող արգարացի համարել Վասիսի առաջնորդողի ասածը: Այսօր էլ հայը նոյնն է, նոյն իսկ այս տազնապալից ժամանակ, երբ երկրում քրդի սուրն է ամեն տեղ շողշողում, երբ դեռ թաց են հայի հարազատների արեամբ ներկած դաշտերն, այսօր էլ, կրկնում ենք, նա սիրով թողնում է Կովկասը և անձկութեամբ դիմում է դէպի հայրենիք, ամենին չմտածելով թէ այնտեղ նորան սպասում է արիւննուշտ քիւրդը, արիւնարբու չեղքեղը, մոլի, գաղանացած և արիւնածարու թիւրք խուժանն ու զգեաւոր բուզան: Բաշիբոզուկների վաճառքը, Բայց ինչ ենք տեսնում, ողորմած սուլթանի ներկայացուցիչ Ղարսի հիւպատոսն (ինչպէս և չենք կասկածում որ միւսներն ևս) անցագիր չէ տալիս տաճկահայ մշակին հայրենիք վերադառնալու և առանց անցագրի անցնողներին բանտարկում է ևին Բայազէտի բերդում: Արդ որինն է մեղքը. հայ գիւղացունը, մշակ պանգուխտինը, որ նոյն արեան ծով դարձած հայրենիքն է շտապում վերադառնալ, թէ բարեխնամ թուրք կառավարութեանն, որ իւր հպատակներին դուրս է փախցուցել իրենց բնիկ երկրից և այսօր էլ ամեն տեսակ արգելքներ է յարուցանում, նոցա առաջը կտրում, բանտարկում և բանտերում արեւից զրկում: Պէտք է աւելի լրջութեամբ մտածել և յանցանքը իւր տեղում որոնել: Կենք չենք կարող ասել, թէ այս դէպքում ինչ կարող է անել Կ. Պոլսի պատրիարքարանը, բայց աշխարհ գիտէ թէ ինչ կարող էր և պէտք էր ու պարտական էր անել բարեխնամ թուրք կառավարութիւնը և ողորմած սուլթանը, բայց չեն անում: Չեն անում, որովհետև Աստուած խելքներն առել է. իսկ Աստուած ում որ ուզում է պատժել, նախ յիմարանում է:

ՈՐՐԵՒ ԵՒ ՆՈՅՍ. ԳԵՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ. * — Միքանի

բարեւէր Ամերիկացիք վերջին դրամական տազնապի պատճառով որոշած էին առ ժամանակ ամսական 10 օսմանեան ոսկի նուիրել յօգուտ Աղգային հիւանդանոցի տարաբախտ որբերի, որ տեւց Գ ամիս, Սակայն բողոքականների ազգապետ Յակոբը էֆէնդի Պոյեաձեանի միջնորդութեամբ Ամերիկեան Պօստ ընկերութեան գանձապահը յանձն է առել շարունակել այն վճարը յանուն մի քանի այլ մարդասէրների:

— Մեր ընթերցողների մանաւանդ հարուստ հայերի, ուշադրութիւնը հրաւիրում ենք Բայբլ— Հաուզի մէջ գումարում միսիոնարական ժողովի որբերի կրթութեան և նոցա կրօնական պարտականութեանց կատարման մասին արած որոշման վերայ: Այս որոշումը, որ ամբողջապէս յառաջ ենք բերում այստեղ ընգզեւելով յատկապէս այն տեղերը, որոնցից պարզ երևում է թէ միսիոնարները մարդասէր Եւրոպացիներից ստացած գումարները գործ են ածում իրենց կրօնական առաքելութեան նպատակների համար, որոնք չեն ուզում ճանաչել որ հայ որբերի կրօնական դաստիարակութիւնը, հայ եկեղեցու ոգևով կրթելը հայ հոգևորականութեանն է վերաբերում, այլ օգտուելով հանգամանքից պիտի հային հեռացնեն մայրենի եկեղեցու ծոցից և օտարացնեն: Սորա առաջը կարելի չէ առնել, որբերին օտար դաստիարակութիւնից հեռացնելով հացից էլ զրկել, այլ միայն ազգի հաշուով որբանոցներ բանալով, որով թէ մեր աղգային արժանապատուութիւնը պահպանած կրկինենք և թէ ամենայն իրաւամբ հային կարող ենք հայ հոգևով կրթել և Հայաստանեայց եկեղեցուն հաւատարիմ դաւակներ մեծացնել:

Ահա այն որոշումը.

«Նկատելով, որ հայ եկեղեցուն մէջ զօրեղ փափաք մը կարտայայտուի ապահովութիւն մը ձեռք բերելու թէ Լաւաւուրչական հայ որբերը մարդասիրաբար խնամելու քօղին տակ Ամերիկացի միսիոնարք կրօնափոխութեան ազդեցութիւններ ի գործ պիտի չգնեն անոնց վերայ. Արեւմտեան Թիւրքիոյ միսիոնարութիւն այս աղոց հետ վարուելու խնդրոյն վերայ իբրև հիմնական կանոն հետեւեալ սկզբունքները կը հռչակէ, անոնց ընդունելութիւնն յանձնարուելով ոչ միայն Արեւմտեան միսիոնարութեան զանազան կայաններուն, այլև Ամերիկեան Պօսթի միսիոնարութիւններուն ի Թիւրքիա:

1. «Ամերիկացի միսիոնարաց ձեռքը գտնուած դրամներով պահուող որբանոցներն ի հարկէ պիտի ետ առնուց խնամքին եւ հսկողութեան ներքին ըլլան քոյրուրդին:

նր խնդրած է, որպէս զի մի օրիորդական դրպրոց բացէ, Մուշի հայուհեաց վարժարանի շքըջանաւարտ աշակերտուհիները իրենց ստորագրութեամբ այդ մասին մի խնդրագիր են ուղարկել նոյն ընկերութեան անօրէն ժողովին:

* Մուշի վիճակի վանահայր — Առաջնորդական փոխանորդ Վարդան մի. Յակոբյանն մտերիս ս. Կարապետի վարժը պիտի երթայ, առ այժմ 20 որբերի համար բացուելիք որբանոցի ծրագիրն ուսումնասիրելու համար, Հայր—սուրբը մասնաւոր պաշտօնագրով Ամեն. Ս. Պատրիարք Հօր միջնորդութիւն:

Իրամոց գործածման և դատարարութեան գրութեան ու մեթոտներու ընտրութեան համար անոնց լիակատար պատասխանատուութիւնն է եական պայմանն, որով նուիրատուք այս հպատական գրամ յանձնած են անոնց (?): Բայց աստի, այս հաստատութեանց մէջ արտաքին միջամտութիւն և պատասխանատուութեան բաժանում նոյն իսկ տղոց մտքին ու բնաւորութեան վերայ վնասարեք ազդեցութիւն յառաջ պիտի բերէր:

2. «Այս որբեր ըստ մեծին մասին կուգան մեր երկար ժամանակէ ի վեր հաստատուած դպրոցներուն շրջանակին մէջ. հետեւապէս անոնք էլ պէտք է ենթակայ ըլլան նոյն սկզբունքէն որով կը կտաւարուին այն դպրոցներ այն սկզբունքն ըսել կուզենք որով աշակերտաց քրիստոնէական ընդարձակ զարգացումը պէտք է փնտռուի անոնց հոգւոյն և մտքին մէջ. լեզուի և գիտութեան ուսուցման հետ հետ անոնց աւանդուին առողջ բարոյական և Յիսուս Քրիստոսի առաջնորդութեան բոլորանուէր անձնատուր ըլլալուն կարեորութիւնն, իրբէ միակ հիմ ուղիղ կենցաղաւարութեան և ուղիղ մտածման, այս նպատակաւ Եստուածաշունչը մեր կողմէ գործածուելով իրբէ համայն քրիստոնէից հաւասարապէս ընդունելի հեղինակութիւն, բայց ստոնց ազանցային կամ յանուանական ուսուցման, * և խնամով զգուշանալով քրիստոնէայ եկեղեցիները բաժանող խնդրոց վիճարանութենէն:

3. «Քրիստոնէական ջերմ սէր և արտաքին համակրանք զգալով հայ Լուսաւորչական եկեղեցւոյն ** համար, և բաղձալով միմիայն իր ամենաբարձր բարգաւաճման, մեր կարծիքն է որ ծայրագոյն հոգ պէտք է տարուի ապահովելու համար որ Լուսաւորչական որբերն. — իրենց բարեկամաց կողմէ բողոքական տեսչութեան ներքէ գտնուող որբանոցներ գրուած ըլլալուն համար. — նուազ հայ չըլլան, լեզուով *** իրենց ժողովուրդը սիրելով, կամ ուղղակի պատրաստուելով օգտակար անդամներ ըլլալու այն հասարակութեան որուն կը պատկանին, Եւ այս որբանոցների տնօրէնք պէտք է լաւ ընդունելութիւն անեն որբանոցներ այցելող նոյ կրօնականներու և աշխարհականներու: Այսպիսի ընթացքով մը կրնանք ակնկալել որ ամեն արդարադատ և լրջամիտ մարդոց հաւանութեան և բարոյական աջակցութեան պիտի արժանանանք» (?):

4. «Մեր հսկողութեան ներքէ գտնուող որբանոցներուն մէջ Լուսաւորչական կրօնին կողմէն կրօնա-

յին կրօնքան աւանդումն ընդհանրապէս զործադրական լայնի գտնուի: Բայց տղոցմէ անոնք որոնց խնամակալները փափաքեն՝ պէտք է թողադրուեն Լուսաւորչական եկեղեցին ներկայ ըլլալու կրօնի առաջնուէր և շարաթամէջ յարմար դասուած մասնաւոր ախրներով: Նախամեծար կը դատենք որ եկեղեցի տարուին և անդի բերուեն որբանոցէն մէկու մը ձեռամբ: Այն միջոցներուն տղայք ի հարկէ եկեղեցին պիտի ընդունեն կրօնային այնպիսի կրթութիւն զոր կղերք փափաքի տալ, և խոստովանուելէ պիտի շարգելուեն մեր կողմէ, միևնոյն ժամանակ ձեռային արքեր պայտաններ կը պահանջեն որ շատ մը այնպիսի մաքրականանքիւնք բողոքին զանազան որբանոցներու ձեռեկներուն դաստորոսն, որոց ընթացքին կանոնք պէտք է ըլլայ՝ չաշխատել տղայք անջատելու իրենց արդի եկեղեցական կապակցութիւններէն:

5. «Մեր տեսութեամբ, Լուսաւորչական վանկերու մէջ միայնակներու մեծամբ որբերի խնամանքիւնք, կամ միայնակաց և Լուսաւորչական կրօնին մեծամբ ընկերայի կամ հաւատարման նիւտարեան ո՛ր և է ձև որբանոցներուն վերայ՝ առ այժմ թաղմալի կամ գործադրելի բաներ չեն, հիմա մեր ձեռքին մէջ գտնուող զրամներն ալ մեր կողմէն չեն կարող գործածուել մեր հսկողութեան ներքէ չը գտնուող որբանոցներու համար օգնելու, թէեւ կը յօժարենք Լուսաւորչական այնպիսի հաստատութիւններին փոխանցել, ո՛ր և է գումարներ, զորս նուիրատուք յատկապէս այն նպատակաւ զրկեն»:

Այս խնդիրը գեռ շատ ջուր կը վերցնի, այն յայտարարութեան ամեն մի բան անգամ արժէք ընդգծել և ուշի ուշով խորհել այդ մասին. հեղեղից ազատուելով կրակի ենք մատնուելու, եթէ չշտապենք մերովսանն որբերի համար խնամք տանել և նոցա հայ կրթել հայոց վանքերում, այն վանքերում որ իսկզբանէ միշտ պատասպարել են հայ ժողովուրդը, խնամել և միեմարել, Սրչալի առաւել ևս անհրաժեշտ է այս տաղնապալից օրերում, հայութեան այս ճգնաժամին աշխատել, էլ չասնք թէ հոգեորականութեան պարտքն է այս և աշխարհականներս ձեռքերս ծալած մի կողմ քաշուենք, այլ ձեռք ձեռքի տուած հարուստ և ազքատ, կին արմատ և տղամարդ հոգեորական թէ աշխարհական միասին գործելու. «Հարուստ օր օրուան ոսկիդ զիզել ես, առ ի՛նչ ազգասէր ազգդ սիրել ես»:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՆ. — Մասին լրագրի յունիս և յուլիս ամսուայ համարները լի են թէ Կ. Պօլսում և թէ գաւառներում տեղի ունեցած տղայոց և օրիորդաց դպրոցների հարցաքննութեանց հանդէսներով, Այս մասին մեր Տաճկահայ եզրայրներին այս կասնք, որ պէտք է զանազանել դպրոցական հանդէսները, քննութիւնից, Դպրոցական հանդէսների առիթներ շատ կան, այսպէս ազգային տունբին, դպրոցների բացման, ուսումնական տարիների

* Հայոց եկեղեցուն է անշուշտ ակնարկում, չէ որ դոքա հայոց որբեր են:
 * Հայոց եկեղեցին Լուսաւորչական չեն կոչում իրենք հայերը, այլ պարզապէս Հայոց կամ Հայաստանայց եկեղեցի:
 ** Իսկ հայի կրօնական իւր եկեղեցու հաստով կրթուելն ո՛ր մնաց:

աւարտման ժամանակ բայց քննութիւնները չըպէտք է հանդիսի կերպարանք ստանան: Արդէն ամեն տեղ աշխատում են նոյն իսկ վերջ տայ ոչ թէ հանդիսաւոր այլ նոյն իսկ նեղ շրջաններում տեղի ունեցող դպրոցական քննութեանն այն ինչ մեր Տաճկահայ եղբայրները դպրոցական քննութիւնները մրցման ասպարէզ են դարձնում ու վաղուց ի վեր դպրոցներից մերժուած պարզաբարձութիւնները դեռ տիրում են Տաճկահայոց դպրոցներում: Աշակերտին պէտք է սովորեցնել որ պարտաճանաչութիւնը առաքինութիւնը վարձի կարօտ չէ: ուսուցչի կամ դպրոցի վարչութեան քաջակերական մի խօսքը և գովեստն արդէն աշակերտը պէտք է իսկական վարձատրութիւն համարէ: պարտաճանաչութեան և առաքինութեան առ հասարակ ոսկով կամ թէկուզ պարզէներով կշռելու միտքը բոլորովին պէտք է հեռու լինի աշակերտի մտքից:

Չնայելով որ ուսումնական տարին վերջացնում է բայց մեր Վ. Պօլսոյ Աւսումնական խորհուրդը անխնջ զբաղուած է դպրոցական գործով: ամեն կերպ ջանքեր են լինում այդ կողմից: ուստի մենք ուրախութեամբ Արարտի մէջ յառաջ ենք բերում այդ մասին եղած որոշումները: քաղելով Մասիսի 172—195 համարներից:

— «Մանկապարտէզի» և «տարրական նախակրթարանի» կրթական ծրագիրը որ պատրաստած էր նախորդ Աւսումնական Խորհուրդը: ընդ ատենապետութեամբ Պերպէրեան Ռէթէոս էֆէնդիի և ի ձեռն իւրաքանչիւր ճիւղի յատուկ մասնագէտներին և վերջին անգամ ներկայ Աւսումնական խորհրդի կողմից վերաքննուելուց և ինչինչ բարեփոխութեամբ ընդունելուց յետոյ ներկայացուած էր Վետր. Վարչութեան ժողովին ի վաւերացումն: Արդ խառն ժողովն ևս այդ ծրագիրն վաւերացուցած և ըստ այնմ նոցա հրատարակութիւնն վերջացած լինելով: Խորհուրդն որոշեց գործադրութիւն դնել: Վ. Պօլսի և գաւառական տարրական նախակրթարանների մէջ յառաջիկայ սեպտեմբեր 15-ին:

— Դոկտոր Տաղաւարեանի առողջապահութեան դասադիրքն ևս որոշել է Աւս. Խորհ. ընդունել ազգային վարժարաններում:

— Խորհուրդն ըստ տրամադրութեան կազմութեան կանոնագրի զբաղեցաւ նաև շրջանաւարտների ինչպէս նաև դպրոցական դասադիրքի քննութեան համար կազմելիք մասնաժողովների խնդրով:

— Աւսումնական Խորհուրդն արդէն պաշտօնագէս ծանուցել է: որ դպրոցական նոր տարեշրջանին այն 1897-ի սեպտեմբերին ոչ որ արտօնութիւն ունի ազգային վարժարաններում: սկսեալ մանկապարտէզից: ուսուցչութիւն անելու: առանց Աւս. Խորհրդի տուած պաշտօնական վկայականի:

Աւսուցչութեան իրաւունք ստանալու համար շնորհակցող ընտրելիք պարտ են Աւսուցչութեան

ընտրելեաց քննութեան հրահանգին Բ. — րդ յօդուածի տրամադրութեան համաձայն: խնդրագրով մը Յանձնաժողովին ներկայացնել:

1 — Իրենց մկրտութեան վկայականը:

2 — Իրենց դպրոցական վկայականը: ու իրենց բնական թաղին աւագերէցուն ու թաղական խորհրդոյն վկայութիւն իրենց վարուց ու բարուց մարտութեան մասին: եթէ օգնական—ուսուցչի վկայական կուզեն ստանալ:

3 — Իրենց օգնական ուսուցչի վկայականը: եթէ կուզեն գլխաւոր դաստիարակ կամ մասնագէտ ուսուցչի վկայական ստանալ: ինչպէս նաև այն վարժարանաց: յորս պաշտօնած են: թաղ. խորհրդոյ ու Հոգաբարձութեանց վկայութիւնն: իրենց բարւոք պաշտօնավարութեանց մասին:

4 — Համառօտ տեղեկութիւն մը իրենց անցեալ զբաղմանց ու պաշտօնավարութեանց վերայ:

5 — Եթէ ընտրելիք գաւառացի են: Աւագ երիցանց ու թաղական խորհրդոց վկայութիւնք պարտին հաստատուած ըլլալ իրենց վիճակին Ազգ. Վարչութեանն կամ ս. Առաջնորդէն:

— Ահնի: Եօզկատի և Էվերիկի ազգային աղքատ վարժարանների համար դասադիրքեր խնդրուած լինելով՝ Ո. Խորհուրդն յետ նկատողութեան որոշեց յղել այդ գրերը գրաքննական յանձնաժողովին ի տնօրինութիւն կարեօրին:

— Ո. Խորհուրդը նոյն կարգագրութիւնն արել է Պիրէճիկի և նորա շրջակայքի ազգային աղքատ վարժարանների նկատմամբ:

— Աւսումնական Խ. Պօլսի բոլոր ազգային վարժարանները մի քանի շրջանակների բաժանելով պիտի յանձնէ:

Ա. — Կարմական կանոնագրի և Կրպակն ծրագրին ճշիւ գործադրութեան ի մօտոյ հսկիչ յսնուն Աւսումնական Խորհրդոյ:

Բ. — Իւրաքանչիւր կրթական Տեսչի պարտաւորութիւնն է իւր շրջանակին մէջ գտնուած զբարոցներն այցելել: ամեն մի դպրոց շարժը երկու անգամ կամ գէթ մի անգամ ըստ կարեօրութեան և հարկի* և ամեն ամիս տեղեկութիւն հաղորդել Աւսումնական Խորհրդին այս կամ այն դպրոցի մէջ կրթական ծրագրին և այլ պաշտօնական հրահանգների գործադրութեան նկատմամբ:

Գ. — Մայրաքաղաքի և արուարձարանների բոլոր թաղային վարժարանները բացուած են այժմ երեք մասի շրջանակից և ամեն մի շրջանակ յանձնուած է մէկ մէկ կրթական այցելու տեսչի հսկողութեան: որոնք պատասխանատու են առ Աւսումնական Խորհուրդը:

* Հեռաւոր վայրերի համար կիսամսեայ այցելութիւն բաւական կը համարուի թէ մէկ անգամից աւելի այցելելու ստիպողական հարկ չի ծագի:

Գ. — Կրթական Տեսուչները որ այժմ երեք են թուով, ի հարկի կարող են խորհրդակցել զբարոցական ամեն կարգի խնդիրների վերայ, բայց իւրաքանչիւրն ազատ է, կազմական կանոնադրի ԽԲ.-րդ յօդուածի որ և է դիտողութիւն անել իւր շրջանակին վկարարեալ դպրոցի մէջ, այն պայմանով որ անմիջական տեղեկութիւն հաղորդէ Ուսում. Խորհրդին:

Ե. — Կրթական այցելու Տեսուչ եղող անձը պարտի 1. առնուազն տասն տարի կրթական պաշտօն վարած լինիլ իրրև մանկավարժ — դաստիարակ կամ իրրև օգնական — մասնագէտ ուսուցիչ և 2. իւր ուսուցչական պաշտօնավարութեան միջոցին բարի վարքի տէր եղած լինել ըստ վկայութեան թաղական խորհրդի, կամ դպրոցական պաշտօնավարութեան:

Զ. — Իւրաքանչիւր կրթական Տեսուչ շաբաթական վեց կէս օր պարտի նուիրել իւր պաշտօնին և փոխարէն կստանայ Ուսումն. Խորհրդի կողմից սահմանեալ ամսաթոշակը, տարին անընդհատ տասն երկու ամիս:

Է. — Կրթական Տեսուչներն երբ հրաւիրուին կամ իրենք հարկ տեսնեն ներկայ կը գտնուին Ուսում. Խորհրդի նիստերին, ուր թէպէտ քուէ չունին, բայց կարող են կարծիք յայտնել դպրոցական ընդհանուր կամ մասնաւոր խնդիրների վերայ առաջարկութիւն բերել և այլն:

Ը. — Կրթական Տեսուչք առ առաւելն երկու տարուան համար պայմանադրութիւն են կնքում Ուսում. Խորհրդի հետ. բայց եթէ իրենց պաշտօնավարութեանց միջոցին հաստատեալ կանոնների և պաշտօնական հրահանգների հակառակ ընթացք ցոյց տան, յետ կրկին ազդարարութեան կարձակուին իրենց պաշտօնից և չեն կարող որ և է իրաւունք պահանջել Ուսում. Խորհրդից:

Թ. — Եթէ կրթական Տեսուչներից մինն ուզի հրաժարիլ իւր պաշտօնից առանց պայմանաժամն աւարտելու, պարտի գէթ երկու ամիս առաջ զեկուցանել Ուսում. Խորհրդին, հակառակ պարագայի մէջ՝ իւր կրկին ամսականների գումարին չափով տուգանք պարտի տալ: Ըյս տուգանքի վճարման համար պարտի կախաւ մի երաշխաւոր ցոյց տալ:

Ս. ՊԱՏԻՄԱՐԳ. — Քրանսացւոց ազգային տօնի աւթիւ պատրիարքական փոխանորդ Գարբիէլ Ժ. վ. ձեւվահիրճեան և Խոսրով վ. Պէհրիկեան Բերայի Քրանսական գեսպանատունը երթալով Ս. Պատրիարք Հօր շնորհաւորութիւնները հաղորդեցին Կամոնին:

— Բարկէն վ. և Ներսէս Միհրանեան էֆ. Ռումանական ընկերութեան Մեթէոր շոգենաւն երթալով Ս. Պատրիարք Հօր կողմից ողջ երթ մաղթեցին պապական նուիրակ Բօնէատտիի որ Պալերմոյ կերթայ:

— Խառն ժողովի մի նստի մէջ բոլոր անգամների հաւանութեամբ որոշուեցաւ եկեղեցական մի կարևոր խնդրի նկատմամբ պատրաստուած թագրիրները Բ. դուռը յղել:

Թէ ի՞նչ է այս խնդիրը, որին բոլորը միաբան հաւանել են, մեզ անյայտ է մնում: մի բան միայն պարզ է, որ մեր ազգային վարչութիւնն ուզում է դործել և ուր որ իւր իշխանութիւնը զօրում է, այնտեղ նա չէ խնայում: Ինչպէս այդ տեսնում ենք այն խելացի կարգադրութեամբ, որ արել է Կոնստանտնուպոլիս այն բազմաթիւ քահանայներից մէկի նկատմամբ, որոնք թողնում են իւրեանց որբացեալ ժողովուրդը և աշխարհէ աշխարհ են յածում: Կեսարիոյ թեմերից Ադ.—Սարայի եկեղեցու Սահակ քահանային վերջին անգամ ազդարարուեցաւ, որ փութայ դառնալ իւր երկիրը և հովուել տեղի ժողովուրդը, եթէ յապաղեցնէ իւր դարձը պիտի դադարի քահանայական որևէ պաշտամունք կատարելուց:

ԳՐԱՎԱՆ. — Իզմիրեան մրցանակարաշխութիւնը իւր սկզբնաւորութիւնից ի վեր այս 11-րորդ անգամն է որ տեղի է ունենում: Այս անգամ ներկայացուել են Յանձնաժողովին հետեւեալ երկերը:

Ա.—Ս. Գ. Լուսաւորիչ, ուսումնասիրութիւն պատմական, մատենագրական և վարդապետական, Գրեց Աղան վ. Համամեան, Արմաշի դպրեվանքից, ձեռագիր:

Բ.—Վարդ. Առաքելոց անվան Երևանի կանոնաց մատենար, թուղթ Յակովբայ առ Կողբատոս և կանոնք Թադէի, Գրեց Հ. Յակոբոս վրդ. Տաշեան Վեննայի Մխիթարեան Ուխտից. տպ. 1894:

Գ. — Համեմատական ուսումնասիրութիւն հայ պարսիկ ձեզուների, աշխատասիրեց Ս. Յ. Կուրտիկեան. ձեռագիր:

Դ. — Հնութիւնք Ակնայ, Յ. Կ. Ճանիկեան. Թիֆլիս 1895:

Ե. — Պատմութիւն Հայաստանայց Առաքելական նախահաւատ եկեղեցւոյ, Յ. Գաղաշեան, ձեռագիր:

Զ. — Միւռոնորճնէք ու նորա կիրառութիւնը, Արրահամ Յ. Այվազեան, ձեռագիր:

Տեղեկագիրը երկու գործ մրցանակի արժան դատած է Բ. կարգի մրցանակ, 40 ոսկի Աղան վ.-ի երկասիրութեան. Գ. կարգի մրցանակ, 20 ոսկի Ճանիկեանի աշխատասիրութեան, Հ. Տաշեանի աշխատասիրութեան մասին Յանձնաժողովը յետաձգել է իւր վերջնական որոշումը:

ԲԱՐԵՆՈՐԴՈՒՄՆԵՐ.

«Մասիս»ի տարւոյս 192 եւ 195 համարներում կարդում ենք.

... Տասնորդի տուրքը վարձելու հա-

մար գործածուած միջոցները օրինակով մը կրաւէ ցուցնել: Ենթադրենք Ք. . . . զիւրի տասանորդը հինգ տարուան մէջ առնուազն 6000 և առ առաւելն 10,000 զուրուշի վարձուած է: բերքերու նուագութեան և առատութեան համեմատ արդ այս տարի, միւլթէզիմը աճուրդը յանկարծ կը բարձրացնէ 11,000-ի: Գիւղացին կուզէ ջանք մը ընել և ինքն ալ այդ զինը կառաջարկէ. այն ատեն միւլթէզիմը 12,000-ի կը բարձրացնէ: Արդ զիւղացին կը հաշուէ, որ այս տարուան բերքը սաստիկն վրայ առաւելութիւն մը չունի: Մտաւորդ տարուան տոմարները ձեռքը՝ զիւրի ինթիլյար մէճիլսը, ուսին, մթթարին քեթիպին հետ իւրաքանչիւր տան տասանորդին միջին հաշիւը կը զանեն խղճմտօրէն, ու կը տեսնին որ 10,000 զուրուշը կամ գոցուի կամ ոչ: Արդ 1000 զուրուշի զոհողութիւն մը յանձն կառնեն, բայց աւելին անկարելի է: Իսկ միւլթէզիմը որ 2—3 երբեմն 4—5 հազար զուրուշ աւելի կը բարձրացնէ, աճուրդը ինչպէս կրնայ գործին տակէն անվնաս դուրս ելնել և նոյն իսկ բան մը շահել: Աւասիկ հոս են այն ապօրէն արարքները զոր այս ազամ, կայս. կառավարութիւնը իւր շրջաբերականին մէջ շեշտած է, «... հաւանական է, որ օտար վարձակալները, հակառակ օրէնքի, որոշեալ քանակութեանէն աւելի տուրք գանձելու թաքուն խորհրդով, ուղեն աճուրդը աւելացնել և զիւղացիները չկրնան անոնց դէմ մրցել՝ պէտք է որ տեղական կառավարութիւնները նախ հաստատ երաշխաւորութեամբ առնեն թէ վարձակալները տասանորդի որոշեալ տուրքէն աւելի բան մը պահանջելու իրաւունք պիտի չունենան»:

Այո՛. եթէ այդ վարձակալները օրէնքին որոշած սահմանին մէջ գանձեն իրենց իրաւունքը, այն ատեն պիտի չհամարձակեն չափազանց աւելցնել զիւղերու տասանորդը: Անոնք այլ և այլ ձեւերու և անուներու տակ շատ մը անիրաւ գանձումներ կընեն: Օրինակ. ցորենի շեղջը չափուած ժամանակ 17 շնիկէն (մէկ շնիկը չորս Միրու կոտ կամ Պօլոյ երկու քիւլ կը նշանակէ) 2 շնիկը միւլթէզիմը մէկ կողմ կը դնէ իրբե տասանորդ, հատ մըն ալ իրբե կալ մաս կառնէ.

տասանորդը փոխանակ նոյնութեամբ առնելու, ստակի կը վերածնն և արժէքէն շատ աւելի՛ սա չափ հազար զուրուշ կը պահանջեն զիւղացիներէն. ուրիշներ պատճառներ կըստեղծեն զանազան միջոցներով թաճած (շեղջը թաճել) կը նշանակէ անոր չորս կողմը նշաններ դնել, որպէսզի եթէ աւուրի՛ ապացոյց ունենան թէ ցորենը գողցուած է) ցորենի շեղջը կաւրեն ու հեռեւալ օր ըսելով թէ զիւղացին ցորեն գողցած է, սաչափ ինքնագափ տուգանքի կենթարկեն զայն: Աւելցուցէք այս և ասոնց նման ուրիշ շատ անկանոնութեանց վրայ սա ալ, թէ միւլթէզիմները իրենց ընկերներով, զօրձիներով, ծառաներով, ձիերով, անպակաս հիւրերով զիւղացիներու քսակէն կրկերակրուեն: Ամեն տուն կարգով շարթու մէջ որոշեալ օր մը պարտական է անոնց կամ առաւօտեան, կամ կէսօրուան, կամ երեկոյեան ձաշը պատրաստել: Ուտելիքը ձրի և փառաւոր ըլլալէ յետոյ՝ մարդ օրը չորս անգամ ալ կը ճաշէ. . . . այո՛, փառաւոր. — կարմրուած հաւ, սագ, խորոված ուլ, դառնուկ, արդար եղով տապկուած հաւկիթ և կանաչեղէն, իւրը ջրի պէս երեսին լողացող փիլաւ, ձմերուկ, խաղող, տանձ, ամեն տեսակ մրգեղէն զոր զիւղացին դուրսէն պիտի գնէ: Ահա՛ ինչ որ կը կաղմեն միւլթէզիմներու ուտելիքը երբեմն երեք և աւելի ամիսներ: Մնչբու մէկ ամիսէն աւելի գործ պէտք էր ունենային զիւղին մէջ»:

«Հեռեւարար եթէ ջնջուի միւլթէզիմութիւնը և բացարձակ կանոնով մը զիւղերու վարձակալութիւնը զիւղացիներուն մնայ, կառավարութեան գանձը զգալի կերպով 10—20 առ 0/0 վնաս մը կը կրէ: Օրինակ, մեծ զիւղեր կան որոնց աշարը վերջին տասը տասնը հինգ տարիներու ընթացքին մէջ երկու երեք անգամ աւելցած է: Այսպէս Բիթլիսի կուսակալութեան մէջ Պուլանդի զայմագամութեան կեզրոն եզող Կոր զիւղի տասանորդը 1882—84-ին հաղիւ 30—40,000 զուրուշ կարժէ եզեր. այսօր մինչև 100,000 զուրուշ կը հասնի անոր վարձակալութիւնը: Եթէ զիւղացիներուն մնար, ապահովապէս ամեն տարի աւելնալով մէկտեղ 20,000-էն անդին պիտի շանցնէր այդ տասանորդը, հեռեւարար ա-

մեն տարի կառավարութեան զանձը 30,000 ղուրուշի կորուստ մը պիտի կրէր: Եւ այս հաշուով ամբողջ երկրի տասանորդին կորուստը պիտի հասներ միլիոններու:

Վսնդիրը այս տեսակէն քննելով, մենք բոլորովին իրաւունք պիտի տանք միւլթէզիմի դրութեան, քանի որ ելմտական զանձը զգալի կերպով կօգտուի անկէ: Բայց զիտելու է, թէ այդ դրութիւնը ուրիշ փնասակար կողմեր ալ չունի՞ և անկէ առաջ եկած նիւթական փնասները օգուտներուն հետ բաղդատելով, տէրութեան ելմտական զանձին շահ թէ զէնք կաւելցնեն:

Նստիս պէտք է գիտնալ, որ գիւղերու տասանորդը ամենամեծ ազդեցութիւն ունի մի և նոյն գիւղին կամ գիւղախմբին, կամ կուսակալութեան, հետեւապէս ամբողջ երկրին վերայ, թէ գլխահարկի տուրքերու (պէտէլի ասքէրիյէ) զանձման, թէ ընդհ. վաճառականութեան, թէ յաջորդ տարուան երկրագործական արտադրութեանց և թէ ժողովրդի հարստութեան և բարօրութեան տեսակետով առհասարակ: Ապացուցանենք այս չորս կետերն ալ:

1. Երբ գիւղը իւր ստոյղ տասանորդէն աւելի զնով մը ծախուած է (ինչպէս է հիմա առհասարակ) իւր կարողութենէն միջին հաշուով 100-ին 20—30 աւելի պիտի վճարէ:

2. Գիւղացին որովհետեւ այդ աւելին իւր զրամագլխէն կը վճարէ, առաջիկայ տարուան սերմացուն կը պակսի, կամ բոլորովին կըսպառուի, քանի որ իւր տանը սովորական ուտելու հացէն բան մը չի կրնար մէկ կողմ դնել:

3. Եթէ գիւղացին յաջողի իւր տան տարեկան պաշարը և յաջորդ տարուան սերմացուն մէկ կողմ դնել, պիտի չունենայ պէտք եղած աւելորդ ցորենը ծախելու և անով իւր տան պէտք եղած հագուստը և ուրիշ պէտքերը գնելու:

4. Երբ գիւղացու ուտելու հացը կամ սերմացուն պակսի այս կերպով կըստիպուի պարտք ընել:

5. Պարտքի տէր ընկնող գիւղացին իւր բերքը կըկիսէ պարտատէրին հետ, որովհետեւ

զրամը նուազ ըլլալով զաւաններու մէջ, տուրք անհամեմատ բարձր է:

6. Այս վիճակին հասած գիւղացին ամեն տարի կալին վրայ, տասանորդի տուրքը և պարտաւիրող բաժինը հանելէ յետոյ, հազիւ մէկ քանի ամուսն ուտելու հաց կունենայ, այնպէս որ յաջորդ տարուան համար նորէն պարտքեր ընելու ստիպուած է, թէ ուտելու հացի, թէ սերմի համար:

Այս կերպով իւր կարողութիւններէն զրկուած, սպառած, պարտքի տակ ընկած գիւղացին պիտի չը կրնայ 1. կանոնաւորապէս և ամբողջովին վճարել գլխահարկը (պէտէլի ասքէրիյէ) այնպէս որ այս պահուսկայս կառավարութիւնը ամեն գիւղի մէջ 100-ին 30—40 և աւելի առնելիք ունի և գիւղացիներու այս պարտքը միշտ աւելնալու վերայ է: 2. պիտի չկրնայ շնորհքով առուտուր ընել, հետեւաբար քաղաքներու վաճառականութիւններ և արհեստները զգալի կերպով պիտի փնասուին, ինչպէս եղած է այս վերջին տարիներու մէջ:

Քաղաքները կրելով այս հակազդեցութիւնը, իրենք ալ իրենց կարգին պիտի աղքատանան և կառավարութիւնը հոն ալ յետնեալ տուրքեր պիտի ունենայ: Օրինակ այս ինչ քաղաքի այն ինչ թաղը այս պահուսկ 100,000 ղուրուշի մօտ տալիք մը ունի, 10—15 տարիներէ ի վեր զիղած, թաղ մը որու ապրուստը ուղղակի գիւղացիներու նիւթական վիճակէն կախում ունի և որու այս պարտքը ամեն տարի 10 առ 100 վերայ կը դնէ: Կառավարութիւնը սովորաբար 15 տարին մէկ անգամ թահվիլաթով կը մաքրէ այս յետնեալ տուրքերը, որոնք 100-ին 80 կորուստ մը կը ներկայացնեն, եւ թաղերով որ թահվիլաթի անուանական արժէքը լինի 20 ղուրուշ: Այս պաշտօնական հաշուեյարդարի քանակութիւնը այնքան մեծ կը լինի, որքան մեր յիշած պայմաններուն մէջ յետնեալ տուրքերը շատ լինին, ինչպէս է ներկայ տասանորդի դրութեան մէջ: Իսկ երբ գիւղացիի աջքատութեան երեսէն վաճառականութիւնը կկրնայ կը պակսի, Պօլսոյ հրապարակը զգալի փնաս մը կը կրէ, Եւրոպայէն մտնելիք ապրանքներու քանակութիւնը կը նուազի և մաքսային

տուրքն ալ իւր կարգին, մանաւանդ մանի-
 Ֆակտուրի էջին վերայ զգալի բաց մը պիտի
 ունենայ: Գիւղացին ապրելու կամ իւր պարտ-
 քերը վճարելու համար պիտի ստիպուի ծա-
 խել իւր կենդանիները և շատ անգամ հողե-
 րը որով յաջորդ տարի սովորականէն քիչ
 սերմ պիտի ցանուի և արտադրութիւնը քիչ
 պիտի լինի: Այս բոլոր պայմաններուն մէջ
 յայտնի է որ ժողովրդի հարստութիւնը պի-
 տի ջնջուի և երկրի նիթական բարօրութիւ-
 նը առ հասարակ վտանգի կենթարկուի: ...
 Պահ մը ենթադրենք որ Թուրքիա՝ ընդունած
 ըլլալով պաշտպան դրութիւնը, ընդունած ըլ-
 լար նաև քարիթալիզմի դրութիւնը, որով
 երկրի մէջի գրամատէրերը շահէին և գրա-
 մադուլները հետզհետէ բազմանային: Պիտի
 տեսնենք որ վարձակալութեան այս պայման-
 ներուն մէջ գրամատէրերու մէկ աննշան մա-
 սը կը շահի: Միւլթէղիմներու մեծ մասը յոյ-
 սը կը զնէ ցորենի գնին բարձրացման վերայ
 և մինակ ամնամեծ գրամադլսի տէրերը կըր-
 նան իրենց ցորենը քանի մը տարիներու հա-
 մար պահել, առիթէն օգտուելու համար:
 Այս մարդիկ իւրաքանչիւր զաւառի մէջ բնա-
 կիչներու թուին 1000-ին 1-ը կընեակայացնեն.
 հետևաբար աշարի ներկայ դրութենէն՝ 1000
 բնակչի վերայ մի հողի կը շահի: Ընդհակա-
 ռակը երբ տասանորդի վարձակալութիւնը
 գիւղացիներուն մնայ, ասոնք ամեն տարի
 100-ին 20—30 շօշափելի նիւթական շահ
 մը կուենան: Միւս կողմէն իրենց գիւղին
 տէրն ըլլալով կը քաջալերուին և յաջորդ տա-
 րուան ցանքը կաւելցնեն. իրենց տուրքերն ու
 պարտքերը կանոնաւորապէս և աստիճանաբար
 կը վճարեն, աւելի մեծ քանակութեամբ ա-
 ռուտուր կընեն, և տարիներու ընթացքի մէջ
 ամեն տուն պզտիկ հարստութիւն մը կը շինէ,
 որ առատ վարուցանքի հողերէ, բազմաթիւ
 աշխատող և կաթնտու կենդանիներէ և անոնց
 արամադրելի արդիւնքներէն պիտի բաղկա-
 նայ: ... Հետևաբար կայս. կառավարութեան
 ձեռք առած այս թոյլատրող միջոցները, շատ
 օգտակար պիտի լինին, թէ գիւղացիներու
 թէ երկրին:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Բ .

ԲԱՆՈՒՆ Ի ԿՈՆՏԱՆՍՏՆՈՒՆ ԿԵՆՏՐԱԼ ԿԱՐԳԱՅԻ ՄԱՆՈՒՆ

Կոնստանտնուպոլիսի Ս. Էջմիածնի, որով Տ. Թովմայ վարդապետան կարգի վանահայր Մոզնոյ Ս. Գէորգայ վանուց և միանգամայն գործակալ Աշտարակայ և Ապարանայ, ի տեղի Տ. Թովհաննէս վարդապետի Դպիր վարդա- նեան: թ. 669.

— Եանուս Տ. Թովհան քահանայի Ման- դակունուոյ ի Սուշավա (Բուկոփինայ), որով շնորհի նմա ծաղկեայ փիլոն մանիշակադոյն: թ. 671:

— Եանուս Հոգևոր Կառավարութեանն Կարուց, որով լուծեալ համարի պսակ Մ. Թովհաննիսեան ընդ Թ. Ղուկասեան ի պատ- ճառս թրքանալոյ առն, ըստ վկայութեան Ա-ռաջն. Տեղապահի Կարնոյ: թ. 677:

— Եանուս Սինօղի Ս. Էջմիածնի, որով Տ. Հմայեակ վարդապետան Տ. Սարգսեան կարգի ի պաշտօն հաստատուն վանահայրութեան Խոր—Վիրապի վանուց, իսկ Տ. Պօղոս վար- դապետն Մալխասեան, ըստ խնդրանաց իւրոց, միաբան նոյն վանուց. թ. 693:

— Եանուս Սիմէօնի Եղգարեան, որով նա կարգի զանձապետ զանձանակադրամոց Ս. Էջմիածնի ի Ս. Գէորգ եկեղեցւոյ Հին Մա- խիջեանի. թ. 719:

— Եանուս Տ. Թովհաննէս վարդապետի Շիրակունուոյ, որով նա ըստ խնդրանաց իւ- րոց, փոխադրի ի պաշտօնէ փոխանորդութեան վիճակին Հայոց Ալեքսանդրապոլու նոյն պաշ- տօնիւ ի Գորի. թ. 729:

— Օրհնութեան յանուն այրի Տ. Ալէք- սանդրայ Ղալուսեան ի Ս. Պետերբուրգ. թ. 747: